

ԿՐԹՈՒՅՑԱԿԱՆ

ՀՈԳԵԳԱԼՈՒՄ

«Նոյն եւ նրման Հօր եւ Ռդրայ
Հոգիդ ամեն եւ համազայ.
Քրդաւումըն Հօր ամերնեաբարա
Առաջ յարդույ աննառաբար.
Եւ վերանաւնն այսու իշե՞
զազիդ ընահաց ոց արդուցե.
Այրա եւ մեզ ողոմարքեաբ
Եւ բաժակէ իմաստիքան»:

(ԵՆՈՐԴԱԼԻ)

Քաղաքակրթութեան խոնարհագոյն առարձանին վրայ գանոււած ատեն իսկ մարդը
ունեցած է տարտամ և անսորչ գաղափար
մը հոգիի մասին։ Հին Յոյները կը հաւատային թէ հոգին մարդուն մէջ ամենէն
կարեսը մասն է որ թէւ անտեսանելի՝ բայց
կենդանի է և զերբնական բնոյթ մը ունի։
Հին ժողովուրդներ ալ, Եզիպտացիներ,
Բարելացիներ և արևելեան հեռաւոր ժողովուրդներ կը հաւատային հոգիի անմահոււթեան։ Սակայն, Ժամանակի ընթացքին,
առուածային յայտնութեամբ, Հոգիի մասին մարդիկ ունեցան որոշ գաղափարներ։ Երբ կը բանանք Աստուածաշունչը, առաջին իսկ էջին մէջ կը կարդանք Հոգի Աստուածոյ ըշջէր ի վերայ չուրց» (Ծննդ. Ա. 2)։ «Զնոցի քո սուրբ մի հաներ յինչն» (Սագ. 3), «Հոգի Տեառն վերացաւ ի Սաւուղայ» (Ա. Թագ. Ժթ. 20), ևայլն։ Հրեաներուն համար հոգին զօրութիւն մըն էր որ իրք պարզ և ընտրեալ մարդոց կը տրուէր Աստուածոյ կողմէ, և անոնք կը մարդարէա-

նային։ Սակայն հոգիի իմացումը Քրիստոնէական Վարդապետութեան մէջ կը գտնէ իր լրումը։ Հոգին աստուածային ընորի մը և պարզ մըն է որ քրիստոնէին կը տրուի մկրտութեամբ։ Այսպէս Մատոցի մէջ կը կարդանք և . . . եւ ընդունելով զՀոգի քո սուրբ մարմին և անդամ եղիցի Եկեղեցւոյ քում սրբոյ» (Տպ. Երուսա, 1933, էջ 20)։

Հայաստանինեայց Եկեղեցին Հոգեգաւուսուր կը տանէ Յարութենէն յիսուն օր ետք կամ Համբարձումէն տասը օր ետք։ Յիսուսի տնօրինական հրաշագործութիւններէն, Քարոզութիւններէն, Երուսաղէմ յաղթական մուտքէն մինչև Խաչելութիւնը, Թաղումը և Յարութիւնը, տարօրինակ հոգեվիճակներէ կ'անցնէին աշակերտները։ յոյսի և յուսալքութեան վիճակներէ կ'այցուէին։ Թէկ Յարութեան հրաշալի իրողութիւնը տարակուսանքի ամենէն յիտին նշոյլն անզամ յստակացուցած էր անոնց մտքերուն մէջ և ամէն բան պայծառ էր անոնց այլևս՝ այսուհանդերձ, աշակերտները տակաւին չէին սկսած իրենց առաքելական գործին։ Կային անոնց մէջ այնպիսիներ որսնք կը վախնային նոյնիսկ իրենց քրիստոնէութիւնը յայտարարելէ և կ'ապրէին անշշուկ։ Բայց ի՞նչպէս խոնարհ դասկարդէ մը ընտրուած աշակերտները, — պարզ ձկնորսներ —, յանկարծակի փոփոխութեամբ մը կը գտնուան անգեներ քարոզիչներ և արհամարհներով մահը կը կինան պողոտաներուն մէջտեղ և ամենուրեք ու կը քարոզեն իրենց և ամենուն յարուցեալ Փրկիչը։ Ներքին այս կերպարանափոխութիւնը հրաշքով մը կը բացատրուի որ տեղի ունեցաւ վերնատան մէջ, ուր, ինչպէս կը նկարագրէ Պործք Առաքելոցի հեղինակը, Զատիկէն յիսուն օրեր ետք առաքեալները

Այս առնչութեամբ և բազմաթիւ նման կարիքներ դիմաւորելու հարկադրանքով, տարիէ մը ի վեր Ս. Աթոռոյ» Ա. Թարգմանչաց Վարժարանի Տեսուչ՝ Հոգ. Տ. Կիւրեղ Վրդ. Գարիկեան կը գտնուի Միացեալ Նահանգներ, իրեկ Ս. Աթոռոյ նուիրակ, աշխատելով որ ճշմարիտ Հայերու սրտին նիւթականացած վիթերովը անմար մնան Ս. Երուսաղէմի Տնօրինական Սրբավայրերու մէջ Հայց։ Հիթերովը անմար մնան Ս. Երուսաղէմի Տնօրինական կանթեղները, որ չդադրի Ս. Աթոռոյ Եկեղեցւոյ, Ս. Լուսաւորչի հաւատքին կանթեղները, որ չդադրի Հայ մանկաւոյն բերնին մէջ Մեսրոպ-Տպարանի մամուլը ճնշչելէ, որ չդադրի Հայ մանկաւոյն բերնին մէջ Մեսրոպ-Տպարանի մամուլը ճնշչելէ, բարբառը»։

Զ. Ա. 2.

և այլք, իւղաբեր կիներուն հետ, 120 հոգի հաւաքուած էին և կը յաւելու թէ ինչպէս սեղե յանկարծակի հնչիւն յիրկնից՝ եկեալ իրրե սաստիկ հողմոյ, և ելից զամնայն տունն յորում նստէին. և երեսցան նոցա բաժանեալ լեզուք իրրե ի հրոյ, և նստաւ իւրաքանչիւր ի վերայ նոցա: Եւ լցան ամեննեքեան Հոգւազ Սրբով, և սկսան խօսել յայլ լեզուով որպէս և Հոգին տայր բար բառել նոցա» (Դորձք, Բ. 2-4):

Միթէ առաքեալները տակաւեին կը սպասէին ուրիշ հրաշքի մըն ալ որ զար զիրհնք ամրապնդելու իրենց հաւատքին մէջ: Գուցէ յիշեցին անոնք իրենց Վարդապետին խօսքը որ ոչ չատ ժամանակ առաջ, զարձեալ վերնատան մէջ կ'ըսէր իրենց ո՛չ թողից ձեզ որս, զամ առ ձեզ: «Եսկ Մխիթարիչն, Հոգին Առւրը, զոր առաքեսցէ Հայր յանուն իմ, նա ուսոււցէ ձեզ զամնայն, և յիշեցուցէ զամենայն զոր ինչ ասացի ձեզ» (Յոզէ. Ժ. 26): Բնականաբար՝ պիտի վերադառնար և որր պիտի չձգէր իր սիրեցեալ աշակերտները որոնք երեք տարիներ շարունակ լսած էին իր խօսքերը և որոնք հիմա դարձեալ պէտք ունեին իրեն, երթարու համար սմինչեւ ի ծագս աշխարհին, վասնզի, ինչպէս որ ըսած էր անոնց, մինչեւ յաւիտեան անոնց հետ պիտի ըլլար: Առաքեալները, լեցուած իրմով, պիտի քարոզէին Հօր, Որգույ և Հոգւոյն անունով. հրաշքներ ալ պիտի զործէին: Ս. Հոգին կուզար ճիշգ այնտեղէն ուր մեկնած էր ինք: Պիտի զար Մխիթարիչ Ս. Հոգին առաքեալներուն վրայ, զանոնք լեցնելու պէս պէս շնորհներով և անոնք պիտի կարենային խօսիլ բոլոր լեզուները, քարոզելու համար նախ՝ մերձակայ երկիրներէն երուսաղէմ ուխտի եկող ամրութներուն և յետոյ, առաքելական զործով մեկնելու համար օտար երկիրներ: Դարձեալ Դորձք Առաքելոցի մէջ կը կարդանք թէ ինչպէս առաքեալները համարձակօրէն կը քարոզէին ընդհանրապէս Տաճարի չըջափակին մէջ և թէ իրենց շուրջ խոնուած ժողովուրդը կը զարմանար Գալիլիացի պարզ այս մարդոց զիտութեան: Ալ քանչանային ամեննեքեան զարմացաւլք և ասէին ցմիմեանս. զի՞նչ կամիցի այս լինել: Եւ կիսոցն ընդ խալ արկեալ ասէին թէ քաղցուալից իցեն» (Դորձք, Բ. 12-13):

Վերնատան այս հրաշքը որ իրրե սաստիկ հոգ մը եկաւ և ցնցեց ամբողջ տունը, և կրակէ լեզուներով իջաւ, խորհրդանչան մըն էր Ս. Հոգիին զօրութեան միսիթարիչն ներկայութեան: Առաքեալներուն համար արտաքին նշան մըն էր ներքնապէս ամրանալու և կառչելու իրենց հաւատքին: Յիշ սուս իր մահուամբ և յարութեամբ անկեալ մարզը կը սրբէր իր սկզբնական մեղքէն, որգեգրելով զայն արքայութեան յաւիտեան փառքին:

Հոգիզալուտեան հրաշքով Բարեկոնի լեզուներու խառնակութիւնը և անհասկացող զութիւնը կը ներդաշնակուէր չնորհներու տըլութեամբ: Աչ միայն առաքեալներուն վրայ իջաւ Ս. Հոգին, այլ եկեղեցւոյ հայրապետներուն, սուրբերուն ու մարտիրոսներուն, որոնք ճշմարտութեամբ և հոգիով երկրպագեցին Հօր Աստուծոյ համագոյակից և համապատի Ս. Հոգիին: Ս. Հոգին բոլոր ժամանակներու մէջ ալ զործած է Ս. Եկեղեցին մէջ որ մարմինն է Քրիստոսի, իրքի կենսատու աղքակւր մը, ճառագայթելով բոլոր հաւատացեալներու հոգիներուն մէջ, հոն կաթեցնելով քրիստոնէական առաքինութիւններու ամրող ջութիւն մը, որոնց մով մարդիկ կրնան հասնիլ կատարելութեան և նմանիլ Աստուծոյ:

Մարզը իր առօրեայ կեանքով և մեղքերու տուրեասին մէջ կը կորոնցնէ իր անմեղութեան քաղցրութիւնը և կը զատապարտու ներքին խոռվաներու և մեղապարտ կեանքի մը: Մեղքը այն ատեն կ'ըւլայ արգելք մը ձգուած ընդմէջ մարդուն և իր Արարիչ Աստուծոյ: Ներքին պայքարենք այլևս պարտասած, պէտքը կը զգանք աստուծային յայտնութեան մը, որուն քաղցրութեան և սրբութեան մէջ սուզուած կը սրբուինք խաթարիչ արգելքներէ և կը զգանք մեր էռութեան վերընձիւզիւլ նոր կեանքով մը և նոր սկզբով մը: Այս է ահաւասիկ Ս. Հոգիին զործունէութիւնը Եկեղեցւոյ և մեր անհաստական կեանքերուն մէջ երբ երջանիկ օր մը կը զգանք թէ գարձակէտ մը կ'ունենայ մեր կեանքը և . . . վերսորին կը ձնինք Ս. Հոգիով: Առանց Ս. Հոգիով վերստին ծնունդի մը զատապարտուած կ'ըլլանք անկանզնելիօրէն մաւլու մեր մեղքերու ճախճախութին մէջ անկարող լինելով սրբուելու և զարդարուելու

Անոր շնորհներովը։ Առանց Ս. Հոգիով գուրանալու, հակամետ ենք միշտ մեր կարողաւթիւնները զործածելու չար նպատակներու, որովհետեւ զոյսութիւն ունի նաև չար հոգի մը որ կ'առաջնորդէ մարդը յսոփ նպատակներու, կ'առաջիկ և կ'եղծէ, զմեզ հոգացնելով Աստուծմէ։

Երսուս խօսացած էր Իր աշակերտներուն զրկիւ Միսիթարիչը։ Բասմ էր աշանց։ — Ալպասիցէք երուսաղէմ, պիտի զրկիւ ձեզ Ս. Հոգին, Ան պիտի սովորեցնէ ամէն բան Եւ ահաւասիկ արտաքին նշանով մը կ'իջնէր Ան, համակ իմաստութիւն, շնորհ, ուրախութիւն։ Ս. Հոգիին տաքիւներուն մէջ առատօրէն հեղման շնորհն էր որ անոնք կարող կ'ըլլացին շարունակելու իրենց Տիրոջ զործը։ Աւ Տէրը, նոյնինքն Աստուծուած, — վասնզի Ս. Հոգին իրեւ մէկ Անձը երրորդութեան, մարրեր անունով և կարօղութիւնով նոյնն է ընութեամբ Հօր Աստուծոյ — մինչև յայիսիսեան պիտի ըլլայ բոլոր անոնց հետ՝ որոնք կը հաւատան իրեն, կը ջանան և կը նիւթեն իր թագաւորութեան հաստատման համար այս աշխարհի մէջ սիրով և խաղաղութեամբ։

Միթէ չկա՞ն տակաւին մարդեր, զիտութեան և յատաջիմութեան այս զարուն մէջ որոնք կասկածով և երկմասութեամբ զիտեն շնորհի և իմաստութեան Հոգին, և շփոթահար սքալցուալից կոչեն ճշմարիս Աստուծոյ սիրոյն հրաւերը։ Շատ են անոնք և իրենց անփութութեան մէջ կարծրացած, նման Անքանացանի առակի գետինին . . . Յատկանշական է Պետրոս Առաքեալի քարոզը խօժամուժ ամբոխին առջև երր կ'ըսէ Ալլրք իսրայելացիք, այս ձեզ յայտնի լիցի . . . և կը մէջըերէ Յովէլ մարզարէին յայտնութիւնը . . . պէս երջին օրերուն իմ Հոգիէս պիտի թափեմ ձեր բոլոր տղոց և աղջիկներուն վրայ, և ձեր տղաքներն ու աղջիկները պիտի մարզարէանան, ձեր երիտասարդները Տիվիլինց պիտի ունենան, և ձեր ձերերը երազներ պիտի տեսնեն . . . Մարզարէին յայտնութենէն ութ հարիւր տարիներ ետք, ահաւասիկ տեսիլք էր Երուսաղէմի ամառնային խաղաղ օդին մէջ։ վերնական վրայ, սաստիկ հոգի մը և որոտմի մը մէջէն հանդիսաւորապէս կ'իջնէր։ Ս. Հոգին օժտելու առաքեալները :

Հրապարակներուն վրայ համարձակորէն

քարոզող մարզերը զինովիներ չեին, ինչպէս ժաղովուրդը կը կարծէր։ օրուան սկրբորդ ժամն էր տակաւին ու չեին կրնար ամէնքը մէկանց զինովիներ ըլլալ։ Ինչպիսի՛ լեզուներով, իմաստութեամբ, շնորհով, քաջութեամբ կը խօսին անոնք, ունինդիրներու հոգիները լեցնելով երանութեամբ, անոնց ժողովրուն տալով քրիստոնէական առաքինութեանց և վսիմ ճշմարտութեանց խոյնքը։

Եթէ մարդը կենաւարանորէն սնունդով կ'ամճի և կը զարգանայ մարմիապէս, հոգիին սնունդը միւս կողմէ երկնատուր շնորհն է, աստուածային պարզե՞ սրով կարող կ'ըւլան հաղորդակցիլ Արարիչ և արարած։ Երբ կը մերժենք մարմիական սնունդը կը զատապարտուինք մահուան։ Երբ կ'ուրանանք և կը մերժենք հոգիկան սնունդը զարձեալ զատապարտած կ'ըւլանք ինքզինքնիս բարոյական մահուան, աստենական և հանգերձեալ կեանքին մէջ։

Տեղիլք էր և հրաշք վերնատան մէջ ամսունային խաղաղ օգով . . .

Քրիստոնէութեան սկիզբէն ի վեր այդ տեսիլքն է որ լեցուցած է մեր աշխարհին հաւատացեալ ժողովուրդին սիրաբ, բանալով անոր միտքը քրիստոնեայ խտէալին, Ս. Հոգիի շնորհին։ Տեսիլք մըն էր Ս. Հոգին և յարացոյց ճշմարիտ կեանքի, մեր սուրբ Հայրապետներուն աչքերուն և մըտքերուն առաջ։ Վասնզի Ս. Հոգին կենդանի է միշտ և կենդանացուցիչ, շարժուն է և շարժի։ Այդ տեսիլքին սկեսարիբ ապրած հնք գարերով։ Ինչպիսի՛ Շնորհալիներու, Տաթևացիներու, Նորեկացիներու ծնունդ տուած է ան։ Բոլոր անոնք հաւատարիմ մնացած են Տիրոջ խօսքին որ կ'ըսէ և Հոգին է կենդանարար, մարմին ինչ ոչ օգնէ» (Յովէ. Զ. 64)։

Մեր ալ աղերսանքը թող ըլլայ շնորհաց Հոգիին մեր մէջ հեղումը, անով լեցուած՝ կարենալ ապրելու համար ճշմարիտ քրիստոնեալին կեանքով։ Մեր ալ աղօթքը թող ըլլայ մեր երանելի հայրապետներու նման,

ուրբա եւ մեզ ողորմութեամբ
ի բաժակեղ իմաստուրեան։

Զլիկին ՎԱՐԴԱՊԵՏ Զ.